

Մ Ե Ր Ա Ր ՈՒ Ե Ս Տ Ա Գ Է Տ Ն Ե Ր Ը

Տ Ի Գ Ր Ա Ն Փ Օ Լ Ա Տ

Փարիզեան Հայ արուեստագէտներու բոյլին ամենէն թանկագինն — ու դեռ Հայոց քիչ ծանօթ — աստղերէն մին է Տիգրան Փօլատ, որուն ձեռքով նկարագարուած Լա Պօնթէնի Առակներու շքեղատիպ հրատարակութիւնը, որ լոյս տեսաւ, ճշմարիտ գլուխ-գործոց մըն է:

Տիգրան Փօլատ, որդի եգիպտաբնակ Հայու մը եւ Փօլոնուէիի մը, աւելի քան երեսուն տարի առաջ Փարիզ եկած էր իրաւագիտութիւն ուսանելու, հետեւեցաւ Համալսարանի դասընթացքներուն, ուսումնաւարտեց եւ վկայականն ստացաւ, ըսյց փոխանակ փաստարանական ասպարէզին նուիրուելու՝ յարեցաւ արուեստի կեանքին ուր զինք կը մղէր իր խառնուածքը եւ ուր անդիմադրելիօրէն զինք կը հրաւիրէր իր բնածին կոչումը:

Իր համալսարանական ուսումնասիրութեանց շրջանին իսկ, ան արդէն մեծ հետաքրքրութիւն ցոյց կուտար արուեստի ու զրականութեան արտայայտութեանց, 'օտէն կը հետեւէր իր հին ու սերտ քարեկամ Էտկար Ահիսի գեղարուեստական հզօր ու փայլուն գործունէութեան, եւ անոր աշխատանքին մէջ իսկ է որ՝ անոր ցուցմունքներով՝ օր մը կը սկսէր փորագրանկարչական աշխատանքներու իր առաջին փորձերը կատարել: Ինչ յետոյ իր մէջ կը յայտնուէր նրբաճաշակ, ճապուկ ու ալլազան արուեստագէտ մը, իր յատուկ տեսողութիւնն ու իր սեպհական տոնամիկ ոճն ունեցող, որ Շահինի կողքին կուզար Ֆրանսական փորագրանկարչութեան արուեստին մէջ առաջին տեղերէն մին զրաւելլ: Այն գործերը զոր ան ի տես կը դնէ տարիներէ ի վեր հաւաքական արուեստահանդէսներու եւ մասնաւորապէս Ֆրանսայի Փորագրանկարչներու Ընկերութեան տարեկան ցուցահանդէսներուն, փարիզեան մամուլին ամենէն խառն-զահանջ քննադատներուն կողմէ մեծաներբող զնահատմանց արժանացած են, եւ իրեն է որ երկու անգամ յասկացուցաւ այդ ցուցահանդէսին համար գեղարուեստաւէր հարուստ անձնաւորութեան մը հաստատած մրցանակը:

Փօլատ փորագրանկարներով զարդարած է քանի մը կարեւոր դրօքեր, որոնք են Անաթոլ Ֆրանսի Սէնթ-Քլեուի հորը, Փիէր Շէնի Մուկի մը յուշագիրը (պատերազմի շրջանին գրուած եւ Ֆէրտինանի մեկնաբանութիւնները որ նախորդ գործին շարունակութիւնն են, եւ Ժէոսօ ու Ժան Թաոօի Աւագ Շաբաթն ի Սեվիլը:

Փօլատ փորագրանկարներով զարդարած է քանի մը կարեւոր դրօքեր, որոնք են Անաթոլ Ֆրանսի Սէնթ-Քլեուի հորը, Փիէր Շէնի Մուկի մը յուշագիրը (պատերազմի շրջանին գրուած եւ Ֆէրտինանի մեկնաբանութիւնները որ նախորդ գործին շարունակութիւնն են, եւ Ժէոսօ ու Ժան Թաոօի Աւագ Շաբաթն ի Սեվիլը:

Այդ բոլոր գործերուն նկարչական մեկնաբանութեան մէջ ան ցոյց տուած է նրբախոյզ տաղանդ մը, ըմբռնողական ճկուն միտք մը եւ արտայայտման ձիրքեր ուր շնորհն ու փափկութիւնը զսպուած կորովի մը կը միանան: Գծագրութեան սրութիւն ու ճշգրտութիւն, սեւ ու ճերմակով երանգաւոր ու կենդանի գունազեղութիւն յառաջ բերելու կարողութիւն, նուրբ զիտողութեամբ ու ճոխ մտածումով լի, խաղաղ, երազկոտ, փափկօրէն հեշտական տեսողութիւն մը կեանքի, ասոնք են որ կը բնորոշեն Փօլատի գործը իր ցուցահանդէսներու դրած փլանշներուն ինչպէս զրօքեր զարդարող նկարներուն մէջ: Գրահրմուտ, իրազեկ ու ծագկեալ միտք մըն է, նկարչական մեծ վարպետներու ինչպէս եւ մեծագոյն զրագէտներու եւ բանաստեղծներու խորապէս ըմբռնուած դասերովը մարդուած, ազնուապետական խառնուածքով, կատարե-



Տ Ի Վ Բ Ա Ն Փ Օ Լ Ա Տ

լուծեան հետամուտ, խստասպասանջ ներհուն ու նրբամուլ ճաշակով՝ հարազատ ու բարձր արուեստագէտ մը, որուն կեանքը գեղեցկին բոլորանուէր պաշտում մը եւ անոր ինքնատիպ ու կենդանի ձեւերով արտայայտման մշտական ճիգ մըն է լոկ: Տեսած ենք իրմէ՝ կանաչի մերկութեան զմայլելի պատկերացումներ, գրեթէ քնարերգական տարրոզումներ (կիսամրափ ընկողմանած շնորհածաղիկ մերկ գեղուհին, կամ հոյակապ ու ցուազին Արիանէն), գիւղական տեսարաններ՝ վերգիլ-

եան քաղցրութեամբ եւ կատարելութեամբ, պատմական, դիցաբանական հին տեսիլներու արդիաշունչ վերակոչումներ, երազի եւ քմայքի երեւոյթներ՝ բանաստեղծօրէն նկարագրուած, ու նաեւ այսօրուան կեանքէն առնուած տեսարաններ ու տիպարներ՝ համեղ կենդանութեամբ թարգմանուած, եւ որ անկորուստ էջեր են, նուրբ հմայքով մը տողորուն:

Լա Յօնթէնի Առակներու նկարագարողութիւնն ունիւրուած այս հատորին մէջ որուն, կ'աշխատէր 4-5 տարիէ ի վեր, ան ինքզինքը կը

գերազանցէ: Գրական այդ աննման հրաշա-
կերտը մին է այն արտագրութիւններէն զոր
նկարչութեամբ մեկնել ամենէն աւելի դժուար
է: Լա Ֆօնթէն, որուն համար դարուն մեծա-
զոյն դէմքը, Մոլիէր, Կ'րօէր՝ «Մենէ սյն ո-
րուն զորքը ամենէն երկարատեւ կեանքը



Կողբ զարգարող նկար

պիտի ունենայ, պօնօմն է» (բարի մարդուկը,
տերվիշը), հեռու է շատերուն կարծած հասարակ
առականութենէն, ան մարդկային կեանքի
առաջնակարգ հոգեբան դիտողներէն մին ե-
ղած է, իր ձեռով մեծ վիպասան մը եւ մեծ
թատրերգակ մը, որ իր առակներու զործոն
ու խոր պատկերիկներուն մէջ կը խտացնէ
կեանքի «հարիւր արարով զաւելջտա-ողբեր-
գական տաամը». եւ ան իր դիտողութիւններն
ու խորհրդածութիւններն արտայայտելու հա-
մար ունի մոզական ձիրքեր ուր քմայքոտ
բանաստեղծը, իրապաշտ վիպոգը, բնութեան
սիրահար ու գայն խորապէս հասկցող նուրբ
ու զունագեղ նկարիչը եւ խոր ու դառն այլ ե-
փափուկ, թեւաւոր երգիծաբանը կը միանան:
Անոր զորքը չի բաղկանար միայն Առակներու
հաւաքածուով, որով լոկ գայն կը ճանչնան
շատերը եւ զոր ընդհանրապէս կը կարծեն
տղոց համար գրուած սիրուն, զուարճալի ու
հրահանգիչ պատմուածքներու շարք մը. ան
ընդարձակ է ու այլազան, անոր մէջ կան
զմայլելի եղիւրդներ ուր Անտրէ Շէնիէն կը
կանխէ, վէպի, թատրերգութեան ու քնարեր-
գութեան խառնուրդ քմածին ամենասիրուն
գրուածքներ, եւ Պոքաչիոյի, Արիստոթոյի ու
Միլնադարեան Յրանտայի ժողովրդական
հեքեաթագիւրներու հետեւողութեամբ հին
Փրանսերէնով շարագրուած սրամիտ պաշտելի

պատմուածքներ. քայց նորէն այդ գործին
կեղրոնական, կարեւորագոյն մասը կը կազ-
մեն Առակները, որ Պալգաքեան «Մարդկային
կատակերգութիւնն» են՝ անկից երկու դար
առաջ գրուած, աւելի թեթեւ, աւելի խիտ,
աւելի նուրբ ու միամիտ ձեւով մը, խորքին
մէջ նոյնքան ամուր, լուրջ ու զօրեղ:

Ուրիշ արուեստագէտներ արդէն նկարա-
դարդած էին Առակներու հաւաքածուն, դերա-
կատար անասունները նոյնութեամբ պատկե-
րացնելով իրենց զծագրութիւնը. զործին կե-
ղեւն է որ անոնք կը վերարտագրէին: Փոլատ
նախընտրած է, ինչպէս իրմէ քիչ առաջ, կամ
դրեթէ նոյն ատեն, ուրիշ քանի մը արուես-
տագէտներ ալ փորձած էին, Առակներու դե-
րակատար անասուններուն մէջէն տեսնել ա-
նոնց խորհրդանշած մարդկային տիպարները,
հին օրերու ինչպէս այսօրուան իսկ իրենց
դէմքով, հագուստով ու հոգիով). եւ յաջողած
է հասնիլ իր ծրագիրն իրականացնելու այն-
պիսի ճապկութեամբ մը, զօրութեամբ մը
եւ պէսպիսութեամբ մը, որ իր նկարներն
իրապէս արժանի կը դառնան մեծ բանաս-
տեղծին էջերուն քով գրուելու իբր զանոնք
լիովին ու հարազատօրէն մեկնող զեղարուես-
տական արտայայտութիւններ:



Տիգրան Փոլատ՝ իր դասիկլէն նեւ
Ինֆնագիծ կենդանագիր

Գրքին յառաջաբանը գրած է յայտնի
գրագէտ ու հմուտ զեղարուեստասէր Լուի
Պարթու, Յրանտայի Ակադեմիայի անդամ
եւ ներկայիս Արդարագատութեան նախարար.
Եւ այդ յառաջաբանը ոչ միայն Փոլատի տա-


զանգին մեծարժէք զնահատում մը կը պարունակէ այլ եւ լա Յօնթէնի հանճարին նուիրուած գրական սիրուն էջ մըն է, որուն ամբողջական թարգմանութիւնը հաճոյքով կուտամ Անսիխտի այս թիւին մէջ :

Փօլատի այս նոր գործը փարիզեան զեղարուեստագէտներու շրջանակին մէջ արգէն գաւա իր արժանաւոր զնահատումը. l'Europe Nouvelle շարաթաթերթին մէջ Յրետերիք Սապաթիէ կը զրէ :

« ... Լա Յօնթէն բազզ ունիւ Այս վերջին երկու տարուան ընթացքին, Առակները նկա-

զերք գոր ընութիւնն ու անասունները կը կատարեն լա Յօնթէնի գործին մէջ, զեր որ Առակներուն կ'ընծայէ նկարագեղութիւն մը (pittoresque) որ դասական գրականութեան մէջ զրեթէ մէկհատիկ է եւ որ քիչ մը կը պակսի Փօլատի կերպարուեստական թարգմանութեան մէջ :

« Այս պատմուածքները Փօլատ պատկերացուցած է հնարամիտ ճարտարութեամբ մը որ կը զուարճացնէ ու կը հմայէ, ու նաեւ Առակներուն նկարագրին կատարեալ հասկացողութեամբ մը: Լիովին յարգած է Լուի Ժ'. Ի



ՏԻՆՈՒՄՓՈՒՆՏ

Մուկն ու Ոսրեկ

բազարդէլ ցանկացած են երեք նկարիչներ, երեք վարպետներ, եւ երեքն ալ գերազանցապէս յաջողած են: Երեքն ալ նոյն գաղափարն ունենալով իբր մեկնակէտ, — Առակներուն մարդկայնութիւնը, — բոլորովին տարբեր գործեր արտադրած են: Շատելէն ու Կիւս Պոֆայէն յետոյ, Փօլատ ան մեզի կուտայ մեկնարանութիւն մը ինքնազրոշմ, բայց որ նոյնքան յաջողապէս կը պատշաճի առակախօսին գործին: Շատելի պէս, Փօլատ ուզած է ի վեր հանել թէ Առակներն ամէն բանէ առաջ պատմուածքներ են եւ թէ անասուններու կերպարանքին տակ մարդեր է որ անոնք ի տես կը զնեն: Շատ յաճախ ուրիմն վերձեւափոխած է բանաստեղծին պատմածը, զայն մարդկայնացուցած է, թերեւս ծայրայեղորէն պերածելով

զարու մթնոլորտը, այն բարձր զնացքը ուր ազնուական բան մը կը զգացուի եւ որ կը տեսնուի 1660էն յետոյ երեւան եկած Ֆրանսական բովանդակ արուեստին մէջ, նոյն իսկ անոնց մօտ որ ամենէն աւելի արամադիր կը թուին ինքզինքնին ատկից ազատելու, ինչպէս Մոլիէր եւ նոյն ինքն լա Յօնթէն:

« Եւ ի՛նչ անթերի փորագրիչ, այս Փօլատը: Կը վերգտնենք հոս Մուկի մը յուշագրին ճարտարութիւնները, դիւտերը, փափկութիւնները: Մէկ խօսքով, շատ զեղեցիկ զիրք մըն է ասիկա, լաւազոյններէն մին, եթէ ոչ լաւագոյնը՝ այս տարեվերջին: Առանց ունենալու Շատելի մը հզօր ու քիչ մը դաժան ինքնատուրութիւնը, օվերնեական ուժը, կամ Կիւս Պոֆայի մը շողշողուն քմայքը, Փօլատ մէջ-

տեղ հանած է գործ մը ամուր, ճշգրիտ ու
ներդաշնակ, որ թերեւս Առակներուն ս մենչն
համազօր պլաստիկական թարգմանութիւնն
է որ ունինք»

Փօլատ իր ուժերուն յրութեանը մէջ է,
եւ դեռ իրմէ կը սպասուին շատ մը գեղեցիկ

գործեր: Այս միջոցիս իրեն յանձնուած է Պո-
քաչիոյի մէկ պատմուածքին նկարագարու-
մը, եւ քիչ օրէն լոյս կը տեսնէ Ռընէ Պու-
լէվի «Նիմփաներ եւ սատիրներ որ կը պա-
րեն» գործը՝ իրմէ պատկերագարդուած:

Ա. ԶՊՊԱՆԵԱՆ



ՏԻՂԱՆ ՓՈԼԱՏ

Մանն ու Փայսանար



ՏԻՌԵՆ ՓՕԼՆՏ

ԵՐԿՈՒ ԱՔԼՈՐՆԵՐԸ